

## ՀԱՅ ԱԶԳԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԿԱՏԱՐՆԵՐԸ

ՃԱՌ Պ. ՌԵՆԻ ԿՐՈՌԻՍԵՒԻ

Արտասահման 1948 Ապրիլ 18ի Փառատօնին

**Պարոն Նախագահ, Տիկիններ, Պարոններ,**

**Ամենին որակեալ աշխարհագրագէտները Հայաստանը կը սահմաննեն իբր լեռնային երկիր մը որուն ընդհանուր բարձրութիւնը Առաջաւոր Ամիոյ վրայ կը ծոփի եւ որուն՝ իր կարգին՝ կը տիրու ամբողջ ժողովուրդ մը Հորակավ սարերած ուսոնք շաբախումը մը կը կատանին Արարատին շուրջ։**

**Հողին այս սահմանումը սահմանումն իսկ է հայկական պատմութեան ու քաղաքակրթութեան։ Եւրոպական մեծ քաղաքակրթութիւն մը, կանգնուած, բարձրական գոնուած՝ պիտի ըսմ, ասիական Արեւելքին վերեւ, մեծ քաղաքակրթութիւն մը, ծառացած՝ իր հողին պէս։ Առաջաւոր Ասիոյ վրայ տարածուեցու, խորհրդականն է լոյկ այն տիրապետութեան զոր ան ունեցաւ ճակատագրին վրայ իր ժողովուրդին, եւ՝ իր ժողովուրդին ընդմէջն՝ քաղաքակրթութեան ճակատագրին վրայ։ Տիրապանն է որ, Հայութիւնը Արեւելքի ծգողութիւնն ձերքագատեցի որով կործ իր լրացմանը հասցենով, զամն վերինականութիւն կապեց Հելլեսական մշակոյթին։ > յոյն հովովէ հայկան աշխարհին, այսինքն՝ ընդմէջ Եւրոպային։ Ան է որ վերջ է վերջոյ դաշնակից զառնայով այն Հռովմայեցի երեսն որոնց պահ մը յարթած էր, Հայաստանը զարժուց մարտկոցը մեր Միջերկրականեան քաղաքակրթութեան, Հռոմի սահմանապահ գումար՝ անսահման Ասիային յառաջամասան վրայ։ Ցաւեկի դէմք, որ քան պատմութեան կիշիք եւ ընդ միշտ սեւեռած է ճակատագրիր։**

**... Դարեր կ'անցնին, իտուափուկ վայրկեան։ Ներ ազգերու պատմամիեան մէջ, եւ ապաշային մշուշէն, որ ներկան զարմած է, գուրու կը զատաքն ուրիշ կատարներ։ Քրիստոնէական երկնչին մէջ, որ այլ եւս Հայաստանի երկինքն է, ահա անոր զիացաներգական այն միւս հոկան, Վարդան Մամիկոններ, այդ Հերոսը քաջութեանց վիպերգի, վիպերգի մը որ ապրուած է, պատմական դիցունքներութեան մը։ Ինչ որ Աւայրի դաշտին մէջ Վարդանի արիւնը նոսիքագուծեց՝ առ յախա, բարեբաղութեանց ու զժբաղութեանց մէջն, յաղթանակիներու եւ զրհաբերումներու մէջն, Հայկական անկախութիւնն է, Հայ հոգին՝ ամէն բանի մէջն՝ վերապրուն է։ Պայքար որ ասկուական է սակայն եւ ուր Հայաստանը սասանեան իրանին մէջ կը պանէ հառարար օդին մէջ։**

**Այդ կատարներէն հոս պիտի ոգեմ միայն զիսաւորները։ Խնկապէս, անոնց անունները ամենուն յիշողութեան մէջ են, ու ձեր ժանուններուն շրթունքները, իրենց առաջին թոթովանքներէն իսկ, անոնց փառաւոր վանկերն հեղեւ կը սորվին։ Նախ եւ առաջ, արոյրի վրայ քանդակ-**

**ուած՝ գրականութեան ու պատմութեան մէջ, կինդանագրիը Տիրգրանին, որ կարծես կնիքով մը այդ ամբողջ անցեալը դրումեց, Տիրգրանին, ուրուն դերը Հայաստանի եւ աշխարհի պատմութեան մէջ, քանի աւելի որոյ կը զատնայ աղբը արտերութիւնը, աւելի մեն կը յարնունի։ Իր աշխարհի կայսրութիւնը, որ վայրկեան մը բրդական Արաջաւոր Ասիոյ վրայ տարածուեցու, խորհրդականն է լոյկ այն տիրապետութեան զոր ան ունեցաւ ճակատագրին վրայ իր ժողովուրդին, եւ՝ իր ժողովուրդին ընդմէջն՝ քաղաքակրթութեան ճակատագրին վրայ։ Տիրգրանն է որ, Հայութիւնը Արեւելքի ծգողութիւնն ձերքագատեցի որով կործ իր լրացմանը հասցենով, զամն վերինականութիւն կապեց Հելլեսական մշակոյթին։ > յոյն հովովէ հայկան աշխարհին, այսինքն՝ ընդմէջ Եւրոպային։ Ան է որ վերջ է վերջոյ դաշնակից զառնայով այն Հռովմայեցի երեսն որոնց պահ մը յարթած էր, Հայաստանը զարժուց մարտկոցը մեր Միջերկրականեան քաղաքակրթութեան, Հռոմի սահմանապահ գումար՝ անսահման Ասիային յառաջամասան վրայ։ Ցաւեկի դէմք, որ քան պատմութեան կիշիք եւ ընդ միշտ սեւեռած է ճակատագրիր։**

**... Դարեր կ'անցնին, իտուափուկ վայրկեան։ Ներ ազգերու պատմամիեան մէջ, եւ ապաշային մշուշէն, որ ներկան զարմած է, գուրու կը զատաքն ուրիշ կատարներ։ Քրիստոնէական երկնչին մէջ, որ այլ եւս Հայաստանի երկինքն է, ահա անոր զիացաներգական այն միւս հոկան, Վարդան Մամիկոններ, այդ Հերոսը քաջութեանց վիպերգի, վիպերգի մը որ ապրուած է, պատմական դիցունքներութեան մը։ Ինչ որ Աւայրի դաշտին մէջ Վարդանի արիւնը նոսիքագուծեց՝ առ յախա, բարեբաղութեանց ու զժբաղութեանց մէջն, յաղթանակիներու եւ զրհաբերումներու մէջն, Հայկական անկախութիւնն է, Հայ հոգին՝ ամէն բանի մէջն՝ վերապրուն է։ Պայքար որ ասկուական է սակայն եւ ուր Հայաստանը սասանեան իրանին մէջ կը պանէ հառարար օդին մէջ։**

կառակորդ մը որ իբենին հաւասար ազնւութիւն ի հանդէս կը բերէ և որ իր արժէքը գիտէ ճանշնալ:

Դարեր կ'անցնին գարձեալ, եւ մեծ Մամիկոնեաներէն յետոյ, ահա՛ մեծ Բագրատունները: Ահա՛ Աշոտ Մասկերը, հայ Հուկ Քափեթը, Հուկ Քափեթ մը որ Շարլուսիկ մը կապուն ունի ի որ երբեմ գերութիւնը յարական անկախութեան կը Գերպարանափոխէ: Ահա Մամբատ Խոստվանողը, մեր Սուրբ Լուգովիկոսը: Ահա՛ Աշոտ Երկաթը, Բագաւոր մը որ մեր մեծագոյն Քափեթեան արքաներուն կապը գտառելու արժանի է եւ որ մեր Ֆիլիփ Օկիսին է, Աշոտ Երկաթ, արկածաէր ասպետ ու քաղաքագէտ, որուն կենաքը յարատեն Պուլին մըն է:

Բայց աւելի եւս բարձր քան մեր դիւցադներանին կատարները, կը ցցունի մեր սեղկան կատարները: Այս բարձր լոյսը զոր Ս. Գրիգոր Լուսաւորիչ վայոց մեր ասրբուն վրայ, այլ եւս երբեք պիտի ջմարի: Խնիսածնէ լշանէ, Վասպուրականը, Սիւնիքը՝ թեթեւ օդին մէջ կը կանգնեն մեր մարտեկեցներուն ժողովուրդը: Մեսրոպ Մաշտոց կը կատարէ այդ զարմանահրաշ զործը, որուն նմանը Պատմութիւնը չի ճանշնար, Ճայռթեան գրական ազատագրումը, ամրողական ստեղծումը այրութենական սխուտեմի մը, որ իր ցեղի Հանճարին հաւասար կը մնայ: Կը լեզուն կը պահպանէ, սասած մեր Մխսթրալը, կը պահպանէ բանալիները որոնք լիթանիքն զինքը կ'ազատնեն: Զիայ շղթայ, ինչքան ալ լաւ դարբնուած ըլլայ, ինչքան ալ դարերէ ի վեր պահպանուած ըլլայ, որ կարենայ՝ արդարեւ մայենի լեզուի անպարտելի՝ դիմադրութեանը տոկուա:

Աղջ մը ոդի է: Եթէ հողը ժամանակաւորապէս խուսափի իր ոտքերուն տակ, ուրիշ տեղ ինքնիքը կը վերաեղէք: Մենք՝ Ֆրանսացիք՝ ատիկա սորբեցանք, երբ հայրենիքը, մեր Հողին վրայ ժամանակաւորապէս ընկճուած, գնաց իսկ կոյն վերանիլ ամենուրեք որ Լուկ Մառէն մը իր քայլերը տարաւ: Եւ ահա՛, Կիլիկիոյ արծուելուներուն մէջ, ուրիշ կատարներ որ կը յանեն: Ահա՛ Մեծն Լեւոնը, Խաչակիրներուն դաշնակիցը, բարեկամը, տնականը, Լեւոնը՝ միահամաշյալ լատին արքայ եւ հայ Բագաւոր, որ Երու-

սաղէմը Փրանկներուն ձեռքէն ելլելէն ալ յետոյ, Տաւրոսին վրայ անդրդուելիօրէն կը պահպանէ իր երիտասարդ Տէրութեան մարտկոցը, Փրանկ Սուրբային այդ յառաջապահ միջաբերդը: Ահա՛ Մեծն Հեթումը, մեծագոյն մարդը թերեւս Խաչակութեան ժամանակաշրջանին, մեծ քրիստոնեան, մեծ գնեսուրը, խորանս քաղաքագէտը, որ, միակը իր գարուն մէջ, ոչ միայն Խաչակութիւնը ապրած է, այլ եւ խորհած է Խաչակութիւնը, Հեթումը, որ մեր Սուրբ Լուգովիկոսին յետոյ, բանադնացը եղաւ մոնկուլական դաշնակցութեան, բայց որուն արուեցաւ արդիւնարարացին վարել համաշխարհային մեծ քաղաքականութիւնը, զոր մեր Փրանսացը թագաւորը՝ Աննիուքի Քառարուում՝ ընդչմարած էր, Մեծն Հեթումը, այն մարգել որուն դարախանները, եթէ մերոնք աննոց հետեւած ըլլային, Արևելեան հարցը եւ համաշխարհային կացութիւնը ի նպաստ քիստոնէութեան ընդ մէշտ փոխած պիտի ըլլային, Հեթումը որ ձախողեցաւ 1260ին՝ միահան անոր համար որ Արևելուածը հասկցաւ թէ Հայկական գաղաքարը Եւրոպայի փրկութիւնն էր:

Հայոց պատմութեան վերեւ այս արագ թոփչքին մէկ սովեինք միայն բարձրագոյն կատարները մատնանիշ ընեւ: Օղանաւով անցք մը որ՝ իր արացքին արագութեան անտես կ'ոնէ: Խնչէ որ միայն ուղեցի յիշեցնել հոս, այն է որ չկայ պատմութիւնը մը որ աւելի ուղղացուած ըլլայ կատարներով, քան Հայոց պատմութիւնը: Մեծ միտքերու այդ գտափովն է որ Հայկական մշտականութիւնը՝ պատմութեան ընդմէջն զարէ զար՝ պահովուեցաւ:

Թուականէ թուական, ամէն տեսակ իրադարձութեան մէջէն, Հայերը ձեռքէ ձեռու փոխանցած են անշիշելի ջանք: Այդ ջան է որ, անցնալին լորէն, անոնք յանձնած են նոր սերունդներուն, խուռներամ գումարտակներուն որոնց ամէն կոյմէ յառնելը կը տեսնեմ, Արաբատեան Հողին վրայ ինչպէս եւ Փրանսարնակ Հայութեան մէջ, ընդմէջտ շարունակելու համար այն անմահ դործը որ է Հայաստանը: